

ՄԷՃՄՈՒԱՅԸ ՀԱՎԱՏԻՍ

ԳՐԱԴԱՐԱՆ

(1868)

ՀԱՄԱՐ 133

1780 ՌԵՊՈՒԼԱՐ-18

ՍԵՏԻՄԵՐ 10 ԿԵՆՏԱՎԱՆ 1868

ԲԱՋԵՏԻ ԵՐԹԵՍԻ
ՅՈՒՆԻՍ 22

ԻՆՏԵՐՆԱԿԱՆ 2-3 ԿԵՆՏԱՎԱՆ 1868
ԳԵՐԱԿԱՆ 1
ՏԱՆԿԱՆ 30 ԳԵՐԱԿԱՆ 60 ԳԵՐԱԿԱՆ

ԱՄԵՐ. 3 ՕԳՈՍՏ

ՀԱՄԱՐ 4235
ԵՐԹԵՍԻ 43 6
ԵՆԴԵՐ 4232

ԹԵԼԵԳՐԱԿ

ԳՐԱԿԱՆ

ԻՆՏԵՐՆԱԿԱՆ
ԲԱՋԵՏԻ
ՍԵՏԻՄԵՐ
ԳԵՐԱԿԱՆ

Կէսէն կիւնէր Գանտարտան Տէրաստանէն վարիտ օրան պիր Օսմանը գաբաղը, 4 նէֆէր նէֆի օլու նաճագ քիմէսնէր կէթիւրիւ տիր. պուստարն իբիսի Վիտին գալաւնա վէ տիկէր իբի նէֆէրի նիւէ կէօնտէ օրէճէքէր տիր:

— Չըրաղան սէրայը Հիւսայու նու իթիթիսայինտէ եաբըրաճագ օլան քէօքիւն ինչասընա զայրէթէ տէվամ օլունմագտա տրը: Ինփայէթէ կէօրէ զաթը հաղրէթի Հահանէ, սէրայը մէղքիւրուն տէրունիստէքի թէղիսնաթընա զիատէսի իլէ մէրապ վէրմիլէր օլուպ, հաթթա պաղը սա լօնարըն նագը վէ թէղիսնաթընը, Պրանսանըն թիւլէրի վէ լիլիէ սէրայլարընտա կէօրտիւքէրի ըսիմտէ նագը իթտիրմիլէր տիր:

— Իուսիա տէվէթիսին էճալը թիւֆէք գուրչունլարընն օրտուլարտա գուրչունլարմանա տայիր թէքիֆիսի պու տէֆա ինկիլիզ տէվէթի տախի ըէյ վէրմիլ տիր:

— Իաբա հաղրէթէրի, 1869 սէ. նէսի դէկտեմբերին 8 ինտէ թէճէմ միւ խոճէք օլան ըուհանիլէր մէճիւսի ումու միսիտէ եա շախսէն վէ եա խոտ թարաֆլարընտան պիրէր էլի իրապ խոճէք հաղըր պուլունմուրըր րէճասընը հալի քէաֆէքի իրիսթի. ցան քրէնպէրիէ տալէթէր կէօնտէրմիլ տիր:

— Վէնէտիկ տէնիլիստէ պուլունման ինկիլիլին ֆըրէպըր տօնանմար նա լէսթիւս ածիրալը ինկէթօֆ թարաֆլարման վէրիլէճէք զիատէթ վէ շէնիլքտէ հաղըր պուլունմագ ի. շին, լէսթիւս հիւքիւմէթի, լէս. տէնիլքտէքի Պրանսըզ տօնանմարըն տէթ իլիէմիլ տիր:

— Լտէթի գաւտիմէ իւղրէ, հէր սէնէ Իսարամէնթօնուն դաբանմա տան էվիլէ ինկիլթէրրա վիւքէլաւը Իարլամէնթօ աղալարընա պիր զիւ. ֆէթ վէրիւր: Պու սէնէ տախի յուլիս 22 տէ պու զիատէթ իճրա օլունմուշ վէ իօրի ֆըրգաւը աղալարընտան չօգ. լարը հաղըր պուլունմուշաւ տրը:

— Լէմանտանըն Քիսինճըն շէհ. ըրնտէ կէսէն թէվիթուրա կէօրէ, Իուս տիլլօմաթլարընըն հէման թէք. միլի օրայա թօփլանաճագլար իմիլ. Իարիս, Պէրլին Պրուքէլ վէ Վիլէն. նա շէհիլլէրիտէ մուգիմ Իուս սէ. ֆիլլէրի, շէհրի մէղպուրտէ Իուսիա իմրէրաթօրու էթրաֆընտա թօք. լանմը պուլունմագլար տրը տէ. նիր:

— Իուսիա իմրէրաթօրիւսար, գօնթէստա Պօրտիսնագ խմիսի թա. շըլարագ եօլճուլագ իթմէքտէ օլ տուղու հալտէ, իբի նէֆէր քիւ. չիւք մախթուլէրի վէ պիրատէրի Իրէնս լէքսանտրը տը Հէսա իլէ պէ. րապէր պու կիւնէրտէ Քիսինճըն շէհրինտէ պուլունմագ տա տրը: Իուսիա իմրէրաթօրու տախի ալաֆ. րանկա յուլիս 27 տէ մահալը մէղ պուրէ վասըլ օլաճաղը մուգարրէր իտի. քի շիմաի օրատա օլմալը տրը:

— Իուսիանըն լմէրիգա գըթաւը, միւճթէմիայի լմէրիգա ճիւմճու. ըրիլթիլնէ սաթըլտըղը մուլիւմ տիր: Պու էյալաթըն պէտէլի օլարագ լ. մէրիգա ճիւմճուրիլթի թարա ֆընտան թէտիլէսի, ահանմալէ իլէ վատ օլունման մէպլաղը աղըրպէթքէար պու տէֆա լմէրիգա մէպուսան գա. մարաւըր գապուլ իթմիլ տիր:

Լէսիլիլքտէն աղաւտ օլմուշ օլան. լար իլիւն պուլունման գալէմ տայի.

ըկէրինին սէնէ պաշընտա գալար. րընաւըր քէգալիք մէճիլի մէղպուրտէ գալար վէրիլմիլ տիր:

— Լտորտտան վարիտ օրան միս. սուս պիր թէլէղրաֆընտան աղալարըր. զընա կէօրէ ինկիլթէրա բարլամէն. թօսու թէճէմիւլի էսնասընա ճիւ. մաա կիւնիւ իսթամ վէրիլէրէք. բարլամէնթօ մէճիլի գաբանմըլ տրը:

— Տէրաստանէթ Իուհան գօնտ. լօնիանէսի ալօգաթը, Ս. Գօնս. թանթին լէպըրս ճէնապլէրի իսկէն. տէրիլէտէ Լուհան պաշ գօնտօլտու նապ պուլունմուշ վէ իսկէնտէրիլէ գօնտօլտու սապըր Ս. Օրիսմուրա Սարիլիս պաշ գօնտօլտու թային գը. լընմըլ տրը:

— Լուհան գանջէլէրիտընտ վա. րիտ օրան պիր թէլէղրաֆըն մէպլինճէ Լուհանըն մէպուսան գամարաւըր. Կիրիտտէն կիտէն վէքիլէրին մէղքիւր գամարայա տախիլ օլմաւըր թէքիլիլէ տայիր մահգէրի էքտէրիլթիլէ րէտա խիւպ, մէրգուման վէքիլէրին գա. մարայա գապուլ օլունմուրաճագլա. րընը պէյան իթմիլ տիր:

Տօղրուսուսու սէջլէմէք իլիւն Լուհան գամարաւըրըն Կիրիտ վէ. քիլէրի հագգընտա պուլունմաւտա պաշգա թուլթաճաւ սէրսմէթ թա. րիլի եօղուտու:

— Տիւն. կէճէ սաաթ ալթըր գա. րարարընտա, Պէյ օղլունտա Գալիօն գուլուպու ճիլարընտա, թուլում պա չըգմալ աօգաղընտա, Պրանսը. զըն պիրի միւսթէճիլթէթէն օթուր. տուղու խանէտէն հէր նաւըր Դսէ ալթէշ գուհուր խիւպ, սապահըն սաաթ օն պիրիլնէ գաւաւըր միւմթէա օլարագ, սէքսէն գաւաւըր խանէ վէ

տիւրքերան ետնարագ պատարըրըրը
տըր: Պաւնարըն իշինտէ քէպիր իբի
մէյիտնէ վէ պիր քէպիր իտանէ տա
խի ետնմըր տըր:

— Իծալիա տէվէթի քէնտի թա
րաֆընտան Դրանտայա թէքլիֆ իթ
միշ տիր քի, Բոմատա թէճէմիլ ի
տէճէք րուհանի մէճիսին միւտտէթի
թէճէմիլիսինտէ, քէաֆֆէյի Գաթօ
իբ տէվէթիլի տաքիրիսինտէն իսա
րէթ պիր օրտու թէշքիլ իկէ օրտու
պէքլէթաիրիլին, Իծալիա քէիսի
փիւքէլաւը Ս. Սէնապրէա մէքիւր
թէքլիֆի իթմէսինտէն մաքսէա պու
պապտէ տէվէթիլի պէյիսինտէ բօլի
թիգաճա պիր միւճատէլէյէ սէպէպի
յէթ վէրմէմէք իշին իմիշ:

— Սիւննէ պօղաղընտան յուլիս 20
թարիխէ եաղըրըրընա նաղարէն,
պաւնտան ագաթմ գիքիսին կէճմիշ օգ
տուղըմուղ իբի սէֆինէ պարութուսն
հիւքիւմէթ թարաֆընտան զապթ օ
յուլմաւըր թէվաթուրու տաշիհէճ
միշ տիր, չէօյէ քի պիր Բրուսիա
սէֆինէպի պին եիւղ վարիլ պարութ
հուլմուլէսի իկէ Սիւլէրատան չքէլպ
Սուլաճ Պաւնտան հարպլիէ նաղըրընա
թէպլիմ օղընաճաղ մը վէ Գալատա
կիթմէք իւղրէ գօրտանը Սիւննէ
պօղաղընտա Դաթթանբօրթմ կիտիպ
բաթմէնթաւընը գայտ իծաիրմէք իւ
թէտիկիսինտէ, սէֆինէսինին հուլմուլէ
սի նէ մաթմ օրտուղընա սիւալ ի
տէր վէ պարութ օրտուղընա իշինթ
տիքտէ գայիմաղաճ հաղրէթիլիսինտէն
թալիմաթ իսթէլէճէյիսին պիլաիրի:
Գայիմաղաճ միւմաթիլէճ թարա
ֆընտան պարութըրըն զապթ օղըն
մաղը, եմր օղընաճաղ իկէ պէրու
պէր թուլըր վալիսինտէն տախի թա
լիմաթ իսթէլիսին, վալի միւշարիլէճ
Սիւլէյման բաշա հաղրէթիլի տախի
մէքիւր պարութըրըն տէրհալ հիւ
քիւմէթի մաշէլիլէ թէպլիմ օղըն
մաղը, եմր օղընաճաղ տա, պարութ
ըր պիր նէմէլէ կէմիսինտէ նաղ օղը
նարագ, Բուսմուղա իրաւ գրընըր:
Պաւ վագատտէն պիր գաշ կիւն ել
վիլիսի տախի, պիր պաշգա Բրու
սիալը սէֆինէ տէրուսինտէ պիր թօ
նէլաթմ գատար պարութ պաւլու
նուպ, հիւքիւմէթ թարաֆընտան
թէվիլիլ իսթիլի տիր:

— Կուլան հիւքիւմէթի թարիւր
թէտէ պիր զըրհա հարպ սէֆինէսի
իշա իծաիրմէք իւղրէ օղըն, պու
նուսն մէսարիֆաթը թէտիլէսի իշին

Ի ծնարատա Ս. Սարթալիսին եանը
նա վաղ իծաիրի մէպաղտէն թարիւր
թէյէ ագճէ կէտուրմէսի զըմիւրտա
տէֆաթէն Կուլան հիւքիւմէթի թա
րաֆընտան եմր օղընաճաղ իսթ տէ,
մէրգուլ տիլնէմէմիշ, վէ պու իշին
թաշգիլի իշին թալիլին օղընան 40
միսիսն տախի հէնիւղ սէպէպիսին աղ
նայամաթը տըր:

Ի իւլէ-30 յիւլէ:
Սիւ- (Օրէանա Սիւլիսին քամու
ղու 9 3/4
Իզմիր բամուղու պիրիսին 8 3/4
Սաթըր 12000 պալէա Սիւ (Օրէանա
բիտաղ քամիլ:

Ի ծնարա 30 Յիւլէ-
Սիւտուլ պուղաղըր եուլմուլաղ 45
շիլին կէվէք:
Թուլա մըրըր պուղաղըր 34 շիլ
լէշմէլէ մէյալ տըր:
Թուլա արբաթը 32
Թիլիթիլ 40 բէնա
Ինգարէ եաղաղըր երգանմըր 12 1/2
Սիւտուլ " Էնիլին միւլ 9 3/4

Սիւլիլ 30 յիւլէ-
Թարուս վէ Սիւանա բամուղու 75
Սիւրճի վէ Սիւաղիլըն " 70-67 1/2
Գատաղա եուլա 110
Թուլա պուղաղըր եուլմուլաղ 127 1/2
Գիլի 33 Ֆրանկ: տուրիւլ վէ տիւշ
մէքտէ տիր:

ԵՉՐԻՏԵՆ ՊԻՐ ՍԵԹԵՐ

Ֆիլէմէնիտէ Ս. Ս. նամ մէշ
հուր ֆալիլիսին իֆրատ չքէմաղ
իկէ, վէ Սիւնիսին ինտա Բէթմ
լէք վէ գօթմիսար թէրաֆընտան
աղաղըր թէլիլիսին Էմրի մաճիլիլ
ճէ, Սիւլմանտէ պու ֆալիլիսին
հէր նէ ճիլմ մալի վար իսթ, ճիւմէ
սինի եիւղրէ 25 տէն 33 է գատար
էքսիլի ֆիլիսին ֆալիլիսին Էմրի վէ
նէ գատար միւլիլ իսթ չապաղ վա
ղըթմա վէ պաւնաղըրըն Սիւաղը
նա տաթմաղա մէղու օղընաճաղ
հիւլմէթըր տալիլիսին պիլան իծմէլէ
ճէտաթթ իսթիլիսին պէօյէ պիր ու
ճուղ մաղաթմա պիրիլիլ ֆալիլիսին
նը զայպ իծմէսինիլի, կէլիլի մաղը
րին թէմիլիլ իկէ, տաղըմիլըրըն վէ
էօյիլիլիլիլիլ թէմիլիլըրըն ինտա
Բէթմլէք վէ գօթմիսարիլիլիլ նամ ու
չէրիլիլ մըրտարըր քէֆայէ պիր քէֆա
լէլիլ տիր:

Ի յալէթիլիլ տախի պիր սըրա
րըր օղըն, ագճէսի կէտուրիլիլիլ
հարտէ, սէրիսին իծրա օղընաճաղ:

Սիւլէլիլ ֆիլիլիլ Է-լէ 25 Է- 33
Էնիլիլ իկէ:
Կարըմ տուղիսն ճէպ մանալիլ

տար իտալիա քէթէն 20 զուրուշ եւ
րինէ 15:

Կարըմ տուղիսն ճէպ մանալիլի
Ֆիլէմէնիլ քէթէնի 25 զուրուշ եւրի
նէ 22 զուրուշ:

Կարըմ տուղիսն բաթիսթա ման
տիլ 30 զուրուշ եւրինէ 24 զուրուշ:

Կարըմ տուղիսն ԷԼ Բէշիլիլ 20
զուրուշ եւրինէ 15 զուրուշ:

Կարըմ տուղիսն մէլիլ ԷԼ Էշիլիլ
13 զուրուշ եւրինէ 10 զուրուշ:

Կարըմ տուղիսն ուլաղ Բէշիլիլ
26 զուրուշ եւրինէ 20 զուրուշ:

Պէյաղ տուղիսն Բէշիլիլ 31 զու
րուշ եւրինէ 25 զուրուշ:

Էլիլ քիլիլիլ գաճիլ սօֆրաթ
Թալիլ Բէշիլիլ տար իկէ

1 լիւր վէ 30 զուրուշ եւրինէ 1 լիւր
Բէշիլիլ պու թէնիլ իկէ 12 18

վէ 24 քիլիլիլ Էթթիլիլ (տաճաղ օ)
Պիր թօթ թէպիլ պէլ 2 լիւր եւ

րինէ 1 լիւր վէ Էյիլ զուրուշ:
Բէթէն 14 կէտիլիլ 2 լիւր 60

զուրուշ եւրինէ 2 լիւր:
Բէշիլիլ պիր թօթ քէթէն պէլիլ

(Էթթէն հուլմէթ) 14 կէտիլիլ 4
լիւր եւրինէ 3 լիւր վէ Էթթիլ զու

րուշ:
Բէշիլիլ պիր թօթ քէթէն պէլիլ

(պիլիլիլիլ) 14 կէտիլիլ 3 լիւր
եւրինէ 4 լիւր

Պիր թօթ Ֆիլէմէնիլ քէթէն պէլիլ
6 լիւր 50 զուրուշ եւրինէ 5 լիւր:

Պիր թօթ բաթիսթա 14 կէտիլիլ
10 լիւր եւրինէ 6 պուլաղ լիւր:

Տօշէք չարչար պիրիլիլ զալիլ
ուլաղ:

Պաւ եօղաղըր պիւլիլիլ թօթիլ
ըն, Կարըմ թօթիլ տա վար:

Կատիլար իշին վէ եթէքէր ի
շին, պէյաղ չամաղըրըր տիլիլիլ

տիլիլիլ պաղաղ պէլիլ տէ վար:
Էթթէք իշին կէտիլիլ ուն մօտա

տալիլիլ 30 զուրուշ վէ պիլալիլ մա
լին ճիլիլիլ կէթ:

Կատիլ իշին իշին կէտիլիլ 40
զուրուշ վէ պիլալիլ:

Կօթէ 30 զուրուշ վէ պիլալիլ:
Կօթ 1 պուլաղ լիւր:

Պաւ մաղաղաղ, զալիլիլ ուլաղ
օղաթմ Դրանաղ չարչար տա պու

լալուր քէպիլիլ տէօշէք չարչար
տուղիսն պէլիլ, ինիլիլ պէյաղ տա

մաղաղաղ օղաթմ, չէլիլ չէլիլ, վէ
քէնիլ քէնիլ:

Պաւ մաղաղըն ճիլ միլիլիլ տաճա
ղա ճիլիլիլ տէ կիլիլ օ մաղաղա

տա պուլալիլ:
Պաւ մաղիլիլ տաթըրըր մաղա

ղա Պէյաղընտա, տաղալ Էթթա
Կալալիլ պէլիլիլ գալալ մալ

տիլ քէնիլ գալալըրընտա:
Ս 348 բաղալիլ մաղաղաղա տըր:

Էլիլ Բէթիլիլ վէ գաթմիսար թէլիլ
Է. Պէլիլ:

6